

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԿԱԴՐԱՑՎԱԿԱՆ ՊԱՐԱՐԿԻ
ՄԵՐ ԵՒ ՔՈՅՑ ԵԿԵՂԻՑԻՆԵՐՈՒՄ ՅՈՆԱՑՅՈՅՑԵՐՈՒՄ ՎՐԱՅ
ԵՒ ՍԱԳԻՄՈԿՈՆ Ա.Ի.ԱՆԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

Յիշատակ եղիութիւնը մորգարեին. — Մեր Օքացոյցին մէջ այդպէս կը կոչուի Հոգեգալուստահան յաջորդ կիրակին, Պատահական չէ որ Հին Ռւխտի գիրազանց մարգարէին յիշատակով վերսկսի շարքը սրբոց տօներուն, քառամահայ ընդհատումէ ետք:

Միւս բոլոր Եկեղեցիները 20 Յուլիսին կը կատարեն Հին Ռւխտի մեծ օրէնսդիր Մովսէսի կողքին դասուելու արժանի այս մարգարէին յիշատակը, (Յիշել Այլակերպութիւնը ի Թարոր լեա), Լատիններ և այլ Հովովէտաւաններ տօնը կը հանդիսարեն Կարմեղոս լերան կատարին, ուր Stella Maris (= Մովսէ Աստղ) կոչուած եկեղեցւոյ մէջ ցոյց կը արուի քարայրը, ուր ըստ աւանդութեան ճգնած և հրաշագործած է մեծ ուուրբը: Խակ Յոյնէր, Բեթղեհէմի կէս ճամբռուն վրայ գտնուող և սուրբին անունը կրող վանքի մը մէջ, ուր Օքաստոսի առաջին օրը մեծահանդէս

նախատօնակ և յաջորդ օրը հանդիսաւոր Պատուրագ կը մասուցանեն, Այդ վայրը կը նկատեն հանգրոււան մը, ուր սուրբը գիշերած է Հայֆայէն երկրին հորածամասը կատարած ճամբորդութեան մը ընթացքին: Թէ՛ Արեւմտահաններ և թէ՛ Արեւելիսաններ մողովրդական ժեծահանդէս ցնծութեամբ կը պանծացնեն անոր յիշատակը: Մենք ու Ս. Եղիս անունով մատուռ մը ունինք Հայֆայի մէջ, ուր նոյն սուրբին անունը կրող վարժարան մըն ալ ունէինք մինչև 1948: — Պատահական չէ նաև որ մեծ այս մարգարէն կը յիշատակենք բացառարար կիրակի օրով:

Յունաց մօտ այդ կիրակին կը կոչուի Ամենային Մրեց Կիւրակի, Նմանապէս Բաեւկենցան Առաքելոց է այդ օր, որուն յաջորդ օրը կը սկսի Առաքելոց պահիք, որուն մասին խօսեցանք նախորդ թիւնվի: Այդ օր կը վերջանան անոնց Զատկի հետ

Ներփակեալ զրկած եմ թուղթ մը ի պատասխանի Հ. Պիլէգիկճեանի և թուղթ մաւ Մեծ. Հ. Գրիգոր Գովրիկի, և յոյս ունիմ որ կը բարեհանձիք յանձնել իրենց: Ուղարկելով ամենախոնարհ յարգանքները

Զեր ն. ծ.

Հ. Յ. Ածանենին

1 Յուցակ հայերէն ծեռազրաց նոր-Բայազէփ, Նախ. ՀԱ, 1909-1910, 1912-1913, աղա: առանձին մեծադիր 1924, Վիեննա:

2 Հր. Աւառեանը երկու առանձին հատորներ ունի Հայոց գրերը, վերնադրով, Վիեննա, 1928 և Երևան, 1968. 2րդն աւելի ճիշտ կը լինէր Կոչել Վարք Մաշտոցի, քանի որ այս իշնդիրն է ուսումնասիրածած: Երանց նախարանում նոյնպէս յայտնում է Քանանեան մրցանակին արժանանալու մասին:

3 Ա. Մելոնիք և գրեալ զիւտի պատմութեան աղբիւնեն ու անոնց բննօրիւնք, «Բանասէր», Փառ. 1907, առանձնատիպ 46 էջ:

4 Վարք Ս. Մելոնիք լազ Հայոց չափաւուաւ Ալբարատ ամսագրում:

5 «Եւլուպական փախառեալ բառեր հայերէնի մէջ», ՀԱ, 1947-1950:

6 «Թաւրիենէն փախառեալ բառեր հայերէնի մէջ», Հմիննեան աղդադրական ժողովածուս, Մաս. 1902, հատ. 4:

7 Ինքնագրում՝ այսպէս:

8 Heinrich Hübschmann, *Armenische Grammatik*, 1897 (Leipzig), 1972 (New York). 2րդ հատուք լոյս չտեսաւ. գրանութ ամփափուած ու ընթաւած են գրարքի պարսկական, առոքական, յունական գրանութ ամփափուած ու ընթաւած են գրարքի պարսկական, առոքական, յունական գրանութ ամփափուած բիւնները. Ան-ի աշխատանքն, իրը, պիտի լինէր շարանակալթիւնը: Թէ՛ առաջնութ արթուրում է Հայ ուամիկի ժողովրդական լեզուին մէջ մտած իստակերէն և քրտաներէն բառերի ցուցակը»:

9 Տե՛ս Նամ. 7, ժան. 2:

(Տարունակելի՝ 4)

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆ

կապուած տօները: (Լատինաց մօտ անոնք կը տեսն մինչև Հոգեգալստեան յաջորդող երրորդ եօթնեակի Շաբաթ օրը — Տօն Սրբին Տիրամօր —, իսկ մեր մօտ՝ Վարդապատակ յաջորդող Եջ. օրը, ուր կը կատարուի յիշտառակը Եսայի մարդարէի): Լատինք և Անգլիքաններ Trinity Sunday (Տօն Ամենասուրբ Երրորդութեան) կոչած են զայն, և վերջինները անոր վրայէն կը հաշուուեն առարույն մասցեալ Կիրակինները, մինչև Ծննդեաց պահոց յրջանը:

Հոգեգալստեան յաջորդող երրորդ եօթնեակը գրաւուած է մեր մօտ կարեսոր տօներով, որոնց բոլորն ալ, ըստ Տօնացյափի, ունին իրենց նախատօնակի: Եւ բնաւ ալ պատահական չէ այդ, քանզի 15 անուոն եօթնեակներէ ետք — բացի Տէրունականներէ — հարկ էր որ կարեսոր դէմքերով բացուեր շարքը սրբոց տօնակատարութեան: Առանք են. 1) Հռիփիսիմեանց կոյսե (Բշ.), 2) Գոյիանեանց կոյսե (Գշ.), 3) Թռվաննես Մկրտչի եւ Արանազինես եպիսկոպոս (Եշ.) և 4) Ս. Լուսաւորչի Ելի ի վիրապէն (Եր.), որ նշանակուած է խաչանիչով: Հոս, Երուսաղէմի մէջ, առոջինին և վերջինին միայն կը կատարենք նախատօնակի: Առաջինը կը կատարուի Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ, որուն աւանդութեանը կը կոչուի Ս. Հռիփիսիմեանց մասուու, ուր և յաջորդ օրը կը ժամանակուի Ս. Պատարագ: Այս տօները կարեսոր նշանակութիւն ունին մանաւանդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համար, որու շրջափակին մէջ կը գտնուին Ս. Հռիփիսիմեի և Ս. Գոյիանի վանքերը, իսկ Եջ. օրը Ս. Պատարագ կը ժամանակուի նոյն շրջափակին մէջ գտնուող Ս. Նոլակարի վանքին մէջ: Աթանագինէսի — որուն յիշտառակը կը կատարենք նաև Վարդապատակ յաջորդող երրորդ եօթնեակի Գշ. օրը և զոր Յոյնք կը նշեն 16/29 Յուլիսին — Յովհաննէս Մկրտչի հետ տօնուելու պատճեալ այն է, որ Ս. Լուսաւորիչ — որ ամսունացած էր Աթանազինէսի քրոջ՝ Մարիամի հետ և եպիսկոպոս օծուելէ ետք, կեսարիայէն դարձին, երկուքին ալ նշանարները միասին իր հետ բերաւ և ամփոփեց Տարօնի Գլուկայ վանքին մէջ, իսկ Յովհաննէս Մկրտչին, իր

ծննդեան և գլխատման տօներէն բացի, չորրորդ անգամ ալ կ'երեկի մեր Տօնացյափին մէջ, Վերափոխման յաջորդող երրորդ եօթնեակի Եջ. օրը, Յոր Եկրանիւի կամ Ակրդարշէն հետ, առանց ասկայն բանաւոր պատճառ մը գտնելու այս երկութիւն զուգակցումին, Միւս Եկեղեցիներուն մօտ ալ գերազանց այդ ուռուրը կը յիշտառակուի այլազան առիթինքով: Այսպէս, բացի Մկրտութեան տօնի յաջորդ օրէն (7 Յունիսար) և ծննդեան ու գլխատման տօներէն (24 Յունիս և 29 Օգոստ.), որոնց մասին խօսեցանք նախօրք, 24 Փետրուարին (Յոյնք 8 կամ 9 Մարտին, նկատի առած Նահանջ Տարին) անոնք կը յիշտառակեն անոր զիսոյ զիւտի տօնը, իսկ Յոյնք 25 Մայիսի (7 Յունիս) դիմաց ունին Յուղ զիսոյ Յովիաննու Կարապետին բացատրութիւնը, որ մեզի համար կը մնայ բացատրութեան կարօտ, քանի որ բացակայ է երկրորդ գիւտի մը յիշտառակութիւնը և անըմբռնիի է այսքան պատաւական նշխարի մը դիմացին ետք անոր վերստին անյայտացումը:

Հոգեգալստեան յաջորդող երրորդ Հինգչարթին շատ հանդիսաւոր օր մըն է Լատինաց համար: Կը կոչուի Տօն Ս. Հոգորդութեան կամ Տօն Մարտին Յիշտուսի (Corpus Christi), Վերջերս, կարգ մը ուրիշ տօներու հետ, այս մէկն ալ սկսած են կատարել կիրակի օրով (3 օրեր ուշ): Բայց Ս. Տեղեաց իրաւակարգը (Status Quo) անփոփոխ ըլլալուն, Ս. Յարութեան Տաճարէն ներս (ուր ամէն ինչ, բացի ձեթքինէքն), կը կատարեն Աւագ Հինգչարթի օրով (3 օրեր ուշ): Բայց Ս. Տեղեաց իրաւակարգը (Status Quo) անփոփոխ ըլլալուն, Ս. Յարութեան Տաճարէն ներս (ուր ամէն ինչ, բացի ձեթքինէքն), կը կատարեն Զորեաքարթի կէսօրէ յետոյ (Հըրաշափառ և Թափօր) և Հինգչարթի առաւելու (Ս. Գերեզմանին դիմաց հանդիսաւոր Պատարագ և Ս. Ակինզը Թափօր):

Ս. Լուսաւորչի յիշտառակին նուրիւած երկրորդ տօնին առիթով ալ, արաջինին նման: Ս. Պատարագը կը ժամանացն ամպատակ առաջարիամ 18մայիսը Յաճարի առանձին դարձութեանը մէջ, Ս. Լուսաւորչի անունը կրող Սեղանին վրայ: Կէսօրէ ետք, Կարուղիկէ Եկեղեցւոյ Ս. Եղիշիաննի նախատօնակը կը կատարուի

Մայր Տաճարին մէջ, որ կարճ կը տեէ, իբրև «Համբարձի» երգուած «Ըւրախ լեր սուրբ եկեղեցի» շարականէն ետք «Տէ՛ր ողորմէած կ'երգուի ծնրադրութեամբ»:

Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ Ս. Եջիւածի: Հոգեգալստեան յաջորդող երկրորդ Կիրակիին կատարուող այս տօնը Հայց-եկեղեցւոյ հիմնադրութեան հոկ յիշտատկը կը պահապացնէ: «Կաթոլիկէ» բառը, որ Catholic (= Բնդհանրական – եկեղեցւոյ տրուած ստորոտելիներէն մին) բառին հայերէն թարգմանութիւնն է, երկու ձեւերով ալ կ'երսի մեր Օրացոյցներուն մէջ + Կարողիկէ և Կարուղիկէ: Տօնացոյցը ունի երկրորդը: Կաթոլիկէն եկեղեցւոյ գագաթին վերտալաց, կոնաձեն կառուցուածքն է, թէև աւելի հարազատ տառադարձութիւնը կը թուի Եւրօպական բառին: — Մայր Աթոռոյ տօնն է այս:

Կէսօրէ ետք կատարուած «Անդասաւանը կը փակէ ամառնասկզբի շրջանի Անդասաւանըներու երկար շարքը»:

Երկուշարթի առն է Մրցոց Մանկանցն Քերպենէմի եւ Ակալիոսի Վկալին, Մովկիմայ Քահանային եւ Կողրատիոսի զինաւորին: Բնդրդէկմի Մանեկներու յիշտատկը այլ եկեղեցիներ կը կատարեն Եննդեան տօներու շրջանին, Արեմտեաններ՝ 28 Դեկտեմբերին, իսկ Արեկելեաններ՝ 29 Դեկտեմբերի/11 Յունուարին, Մովկիմոսը Յունաց կողմէ կը տօնուի 11/24 Մայիսին, իսկ Վերջինը՝ 21 Սեպտ. /4 Հոկտ. ին:

Ցաջորդ օր կը յիշտակուին նունե և Մանիս կոյսին: Հոկիսիմեանց խումբէն նկատուելնուն, այդ օրուան շարականները նոյնն են Հոկիսիմեանց և Գայիիաննեանց տօներու շարականներուն նետ:

Հինգչարթին ունի Մրցոց իշխանացն Աստիակայ եւ Յօվկսիփայ եւ Վկալիցն: Սարզսի եւ Բազոսի: Առաջին երկութը հայազգի իշխաններ են, իսկ վերջին երկութը Յունաց մօտ կը նշուին 7/20 Հոկտ. ին: Լատինաց մօտ՝ Մարգիսը միայն, գործեալ 7 Հոկտ. ին: Այդ օր կը սկսին երգուի համօրէն Մարտիրոսաց յատուկ շարականները (Մանկունք և Համբարձի):

Հոգեգալստեան յաջորդող երրորդ հօթնակի Ուրբաթ օրը Լատինաց մօտ կը կոչուի Տօն Մրցին Յիսուսի: Այս տօնը

հաստատուած է ժջ. դարուն, հիմնուելով Margaret Mary Alacoque անուն մայրապետի մը անկիւթին վրայ, ուր Քրիստոսի իր սիրայորդ սրտին պաշտամունքը կը հայցէ: Եւ քանի որ տօնը ընդհանրապէս կը հանդիպի Յունիս ամսուն, Լատիններ ամբողջ ամիսը (ինչպէս Մայիսը՝ Տիրամօր) նուիրած են Յիսուսի Սրտին: Բաց աստի, անոր նուիրած են իւրաքանչիւր ամսու առաջին Ուրբաթ օրը ևս (առաջին Շարաթը՝ Տիրամօր): Տօնը կը հանդիսաւորուի մասնաւորապէս Մալէզիան Հայրերու կողմէ, Բնթղենէմի համբաներուն մէջ կատարուած մեծաշուրջ թափորով:

Ինչպէս ըսինք, նորագոյն կարգադրութեամբ մը, Լատիններ յաջորդ օրուան փոխադրած են Տիրամօր Սրաի տօնը, որով կ'աւարտի Զատկի հետ կապուած տօներու շարքը:

Այդ օր մենք կը տօնենք Մեծն Ներս սկս հայրապետի եւ Խաղ Եսիսկոպոսի յիշտատկը, Կէսօրէ ետք Կիրակմաւաքի սովորական՝ Սուրբ եւ Եւենականակացին Համբարձին կը վերսկսինք երգել:

Հոգեգալստեան յաջորդող Գ. Կիրակին է Քարեկեննան Ս. Լուսաւորչի պահոց: Առաջին Կիրակին է, ուր կէսօրէ յետոյ ո'չ «Անդասաւան» կայ, ո'չ նախատօնակի:

Երկուշարթի՝ սկիզբ Ս. Լուսաւորչի պահոց և Մրցոցն Եպիփանու Կիպրացոյն, Քաբելյու նայրապետին եւ Երից աւակերտաց նորին: Կիպրոսի մեծանուն հայրապետն է Եպիփան, որ այլոց մօտ կը նշուի Մայիսի 12ին (Յունք՝ հուն 25ին):

Երեքշարթի յիշտատկ է Կոստանդիանոսի քազաւորին եւ մօցն Եօրա Հեղինեայ: Զենք գիտեր թէ մինչեն մակդիրով ծանօթ Արեմմաւաքի առաջին գրիտանեայ թագաւորին եւ իր բարեկալաշունիք մօր – որ Ս. Յրուսաղէմ գոլով՝ Ս. Խաչափայլը դուռ և Սուրբ Տեղերը շինց – յիշտատկին ինչպէս մեր Տօնացոյցը չէ յատկացուցած Շարաթ օր մը, ինչպէս է պարտապետէ բոլոր կարևոր սուրբերուն, ուն գրեթէ բոլոր կարևոր սուրբերուն, ուն առ Տրդատ թագաւորի: (Միւս երկու բորբկալաշ արքաներուն – Թէոդոս և Արգար – յիշտատակն ալ կրնայ Շարաթի Արգար – յիշտատակն ալ կրնայ Շարաթի հանդիպի): Ասկէ զատ, պահոց օր մը յատկացուցած է անոնց:

Այս տօնը մեծ նշանակութիւն ունի Յոյն Օրբուտք Եկեղեցւոյ համար, Բիւզանդիոնի Քրիստոնեայ Կոյսորութեան հիմուգրին տօնը ըլլալուն։ Զոյք սուբրեռուն անունով ալ կոչուած է Յունաց Երուսալմէի Մայրավոնքի Մայր Եկեղեց։ յին, ուր 20 Մայիս/2 Յունիսի Երեկոյեան կը կատարեն մհեմանդէս նախատոնակ, իսկ յաջորդ օրը (21 Մայիս/3 Յունիս), հանդիսաւոր Ա. Պատրապի աւարտին, զատ ցորենէ շինուած կլորակ հացեր կը բաժնեն ժողովուրդին։

Լատինաց մօս ալ ներկայիս Մայիսի 21ն է ընդունուած թուտկանը, բայց անոնք Հեղինէ Թագուէին կը յիշատակեն առանձին, գուրս ձգելով կոստանդիանոսը, անոր, կեանքի վերջաւորութեան, Արիոսականութեան յարած ըլլալուն համար գուցէ։ Ս. Յարութեան Տաճարէն ներս, Ս. Գրիգոր Լուսաւորչի գետնայրէ մեր Եկեղեցին տարներու կոզմէ կը կոչուի Ս. Հեղինէի մատուա, Խաչիւտի այրին կից ըլլալուն։ 20 և 21 Մայիսին, տօնին առիթով, Լատինաց թափորը երգեցողութեամբ կ'անցնի մեր մատուաէն։

Հինգչարիքի առ է Խեղիսոնի Քաղաքացոյն, Թալիթեայ թօնիկին եւ եօրն կուսանցն՝ որք յԱնիկիւրիս կատարեցան։ Ոչինչ ունինք ըսելիք հոս, Ասոնց անունները չդասնք այլ Տօնացոյցներու մէջ։

Ուրբաթ օր կը կատարուի նախատօնակ, վասնզի Շորաթ օր տօն է Գիւտի Նօխարաց Ս. Հօն մերոյ Գրիգորի Լուսաւորչին։ Մեր Հաւատոյ Հօն յիշատակին նուիրուած երեք տօներուն վերջինն ու մեծագոյնն է աս Գրիգոր կոչուածներուն անուան տօնը, Ս. Պատարագը այդ օր կը մատուցակի Մայր Տաճարի Ս. Մակարայ մատարան մէջ, մա կը ծառայէ որպէս Խասուվաննքի մատուու և ուր, աւանդութեան համաձայն, թաղուած է մասունքը մեծ սուրբին։

Վերջին արքիներուն սովորութիւն եղած է տօնին յաջորդ օրը Ս. Պատարագ մատուցանել Երուսաղէմի արևմտեան կամ Հրեական թաժնին մէջ գտնուող Ս. Գր. Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ, Նախապէս, այդ կը պատկանէր Գերմանացւոց (թաղը կը կոչուէր German Colony, բնակուած

ըլլալով, կարեոր մասամբ, Գերմանացի ներէ, որոնք Բ. Աշխարհամարտին, թշնամի երկրի նպատակներ իրեւ, ստիպուեցան հեռանալ, Վրայ հասաւ 1948ի Արտա-Հրեական պատերազմը և քաղաքը բաժնուեցաւ երկուքի։ Արեմանան բաժնին մէջ կը բնակէին բաւական հայ ընտանիքներ, որոնց մէծ մասը գողթեց արևելք։ Վանական Վարչութիւնը վարձեց յիշեալ մատուուը, գործածուելու համար հրեական բաժնին մէջ մասող փոքրաթիւ հայերուն — որոնք Ս. Ծննդեան տօնին առիթով միայն արտօնուած էին սահմանը անցնիլ, յուխտ և յերկրպագութիւն սրբազայրերուն, յերուսաղէմ և ի Բիթղենէմ՝ և նոգեոր կարիքներու մատակարարման համար)։

Երկուշարթի՝ Սրբոց վկայիցն՝ Անօնինոսի, Թեկոփիլոսի, Անիկոսի եւ Փոտինոսի, Առաջին երկութը կ'երեկին Լատինաց Տօնացոյցին մէջ, 10 և 19 Մայիսին յաջորդաբար, Վերջին երկութը միասնաբար կ'երեկին Յունաց Տօնացոյցին մէջ՝ 12/25 Օգոստոսին, Վերջինը՝ Փոտիոս ձևով։

Յաջորդ օր՝ տօն Դալիքէի մարգարէին եւ երից մարկանցն՝ Սրբակայ, Միսակայ եւ Արեղնազովի, կը սկսի շրջանը Մարգարէից տօներուն։ Մանկունք, Աթարելունի մանուկներու կոչումով ծանօթ յաճախ, Անանիս, Ազարիս և Միսայէլ տօնուները կը կրեն Հին Ռւխտի մէջ։ Ամանք սխալմամբ կը գրեն Անդրակա, Դիտելի է օր վերջին անունը գործածութենէ ինկած է այժմ, հուանաբար իր երկարութեանը համար։

Յոյնէր 17/30 Դեկտեմբերին կը տօնեն Դանիէլը, երեք մանուկներուն հետ։ Լատիններ Դանիէլը կը տօնեն առանձին՝ 21 Յուլիսին, իսկ հուն նետուած մասունքները (Նաբուգոզոնասորի կողմէ)՝ 16 Դեկտեմբերին։

(Նար.՝ 8)

Գ. Ճ.

